

պարհի վրայ՝ սկսանք ձուկ որսալ: Փոքր ջուր մը կար գետէն բաժնուած. մարդիկն ակէն կորած էին զայն. ձկնը սորի վրայ մնալով, բուսական որսացին: Եւ ալ մեծ կրակ մը ձգած էի. այն անմեղ կենդանիները գոռոսի վրայ տապկելով՝ համեղ ճաշ մ'ը-րինք. լաւ կանգոյք բեռներ ալ անպակաս վեր կ'անցնէին: Դամբ 11 էր երեկոյեան, եւանք գեղս գալու:

Չորրորդ յիսուն տարի յառաջ կատարեալ շէն էր Խոտորջուց կողմանէ, ինչ պարեր, ինչ արտեր մշակուած էին: Վազաքին, կ'ըսեն, 50 եղ կը մորթէին, ուրախութիւն կ'ընէին: Հիմայ բոլոր անշէն են: Վետակէն 30 առու հանուած էր մինչեւ Լոճիկ, հիմայ՝ հաստ մ'ալ չկայ: Չորրորէն կէս ժամ վեր կը գտնուի ու կը համինք Վանայոյն, այսինքն՝ Չոր Վահանայո-թիչ մը վեր կը տեսնենք Մարմանոր, Միջին Մարմանոր, Կաթիլոնց, Տանկորոր, Թեքե-լուոր, Պարլուին, Լեպեանց Լոճիկ, Զաւցու-լայ, Չալկանց, երկու ժամուան ճանապարհ, որոնց աւերակները միայն մնացած են: Դամբ 2ին հասանք Վեհակ, այսինքն՝ «գիշ Վահակայ զորակարին», որ անշուշտ անուշ ժամանակ հոս բնակած ըլլալու է: Եւս գեղէն 10—15 տարի յառաջ Սահակեան եղբարք Հակոբ, Ստեփան եւ Հովհաննէս երբեմն իրենց հօր մականունը կը գործածէին՝ Լիպարեան, երբեմն ալ հօրեր-նուն անուր՝ Սահակեան. իսկ թոռները՝ «Լիպարեան», բարձր բողոքովին թողին, իրենց պապին անունը գործածեցին: Եւան-դութեամբ կ'ըսեն թէ իրենց ցեղին մէջ իշխան մը կայեր է վերջին ժամանակներս, գերեզմանն այս ինչ տեղն է, մարդ չըպչէ: Վասն տարի առաջ գերեզմանոցին մօտ տուն մը կը շինուի, հիմը կը փորեն, գերեզ-ման կը բացուի, միակտուր կապարիչ վրան, հայերէն գրուածքը կը կարդան՝ Իշխան Լի-պարեան: Իսկոյն կը գտնեն. եւ հիմայ փոքր իրծիթ մը շինուած է վրան: Եւս թաղը կը կոչուի Լիպարեայ կամ Լիպարեայ, որուն բալան բլրի վրայ բերդ մը կը գտնուի, որուն բալան բարուկիր աւերակ պարիսպները դեռ կանգուն կը կենան: Արսեն թէ այս իշխանը մտաւայն թուրքերուն նեղութիւն կու տար ու բուռութիւն կ'ընէր, որ մը բերդին զուխը կանգնած ժամանակ՝ զիմացէն նետ մը կու գայ կը զարնէ գիտուն, իշխանն իսկոյն վար

կ'ընկի կը մեռնի. անոր կինը ողբ կ'ընէ ու կ'ըսէ՝ «Եւ կ'ուտէր թառուղ մալուղ, Խոշ թռուցին զիսուղ զապուղ»:

Հատ մեծ բերդերու հնու թիւններ կան Սիշեհաղ, Բեքորագրայ, Տեօթի-իթիկե եւ Իշխան: Ու երջին կրկութիւնուն մէջ մայր եկեղեցիները դեռ կանգուն են, շատ հրաշալի շինութիւնք ունին: Ն. Մ. ՆԱՅՆՆ



Ա Յ Ե Ի Ա Յ Ե

1. 1907 ԵՒ 1908 ԱՅՍ ՏԵՍԵԸ ՆԱՅԵՐԷՆ ԹԵՐԹԵՐԸ

Ուրախալի երեւոյթ մըն է, որ հայ լրագրութիւնը արագաբայլ կը յառաջադիմէ: Այսուհետեւ լոկ կողկատի եւ արտասահմանի հայ գաղթականութեանց թերթերուն չէ որ ակնկառուց պիտի սպասենք, այլ աւելի Արեւմտեան Հայ թերթերն են որ մեր մտազրուութեան առարկայ պիտի հանդիսանան: Կաշկանդուած խօսքը արդէն սկսաւ իւր շրջան ընել գաղտ ամէն արտաքին կապկպանքէ. սակայն չի բաւեր խօսքին ազատութիւնը, եթէ զայն վարող մտքերը կաշկանդուած են նախապաշարման, սգիտութեան եւ նեղ կուսակցական գաղափարներու շրջանակներէ: Լրագրական շար-թումը անարգել կը յոռաշնայ զոլոյն մէջ եւ արդէն արձագանք սկսած է տալ գաւառներու մէջ եւս: Անցեալ երկու տարիներու մէջ լոյս տեսած պարբերական թերթերը այբեանական կարգաւ յառաջ կը բերենք, յուսալով որ այս տարւան ընթացքին մէջ հայ լրագրութիւնը ոչ լոկ քանակով, այլ նաեւ որակով պիտի գերազանցէ անցեալ երկու տարիներու շրջանները:

Եւրո իւրս, անուամբ միայն ծանօթ է, ղանայ մէջ հրատարակուած: Դաշնակցականաց գաղտնի հրատարակութիւնը (խմորատիպ):

Ալէ Էարաթաթերթ. սկսած 1907 Պպրիլ 20 Դոստան հրատարակուիլ ղերակազմեալ Հնչակեան կուսակցութեան ուղղութեամբ: Թերթս կը շարունակուի տակաւին:

Անուշեան Օրաթերթ. լոյս տեսած 1907 Յունուար 23 Արեքսանարագոլ, շարաթը երեք անգամ. կը շարունակուի: Խմբ. Հրատ. Կ. Ափի-նեան:

Ալի- Էարաթաթերթ, սկսած 1908, Մարտ 2 Ի Բագու տղիալ-գեմոնրատ ուղղու-

Թեամբ, գաղթած նոյն տարին Յունիս 1: Ըյս տեսած է միայն 1—14 թիւ: Խմբ. Հրատ. Կր. Բաղ. Աղաջանեանց:

Անկէ Մոնու Օրաթերթ, լոյս տեսած 1907 Գեկ. 1 Թիֆլիս. միայն երկու թիւ Տրատարակուելով՝ գաղթած է Գեկ. 2: Խմբ. Հրատ. Տիկին Վ. Աթանասեան: Քաղաքական որ եւ է կուսակցութեան չի վերաբերիր:

Անտու Շարաթաթերթ, սկսած եւ գաղթած է 1907 Թիֆլիս. միայն 1 թիւ լոյս տեսած է Խմբագրութեամբ Յար. Եսայեանի: Երգիծարանական-պատկերազարդ թերթ:

Աղաջ Արաթերթ, սկսած 1907 Մարտ 3 Թիֆլիս եւ գաղթած նոյն տարին Մայիս 17: Ընդ առնել 57 թիւ լոյս տեսած է: Խմբ. Հրատ. Աբգար Տէր-Աբրահամեան: Սոցիալ-դեմոկրատ ուղղութիւն:

Աղաջի Հարաթաթերթ, սկսած 1908 Հոկ. Ֆրեզնո (Միացեալ Նահանգք): Թերթս կը շարունակուի տակաւին:

Աբե-Օրաթերթ, սկսած 1908 Մայիս 11 Աղքեսանդրիս: Խմբ. Ե. Օտեան, Հրատ. Գ. Նազարէթեան. ապա փոխուելով՝ եղաւ սեփականութիւն Տրատարակչական ընկերութեան Երկպսոսի Հայոց կը շարունակուի:

Այլ-Թիֆլիս Օրաթերթ, լոյս տեսած Զփունիս 1908: Թերթը չենք ստացած տակաւին:

Աբլույս Ամենօրեայ պատկերազարդ Տայաթերթ, սկսած 1907 Նոյեմբեր 2 Զփունիս: Ընդ առնել 143 թիւ լոյս տեսած եւ գաղթած է Օգոստոս 26, 1908: Օգոստոս 1էն սկսեալ շարաթը երկու անգամ կը Տրատարակուէր: Տէր եւ Տնօրէն Բարսեղ Քէշիշեան:

Աբր Օրաթերթ, շարունակութիւն "Խարիսի", սկսած 1907 Սեպ. 2 Թիֆլիս, եւ գաղթած՝ նոյն տարին Սեպ. 19: Ընդ առնել 13 թիւ լոյս տեսած է: Խմբ. Հրատ. Լ. Մէլիք Օհանջանեան:

Ա-ԵԼ Կիսամեայ երգիծարանական Ժողովրդական թերթ, լոյս տեսած Գահրէ, 1908 Օգոստոս 1ին: Թիւ 2էն սկսեալ շարաթը անգամ մը կը Տրատարակուի շարունակաբար: Խմբ. Հրատ. Վ. Քիչիքեան:

Գործ Երկշարաթաթերթ, սկսած 1908 Փետր. 21ին Թիֆլիս. Տաջիւ 4 թիւ Տրատարակուեցաւ՝ գաղթեցաւ: Խմբ. Հրատ. Մ. Ստամբուլեան:

Գործ Օրաթերթ, շարունակութիւն "Զանգակ" գաշնակցական ուղղութեամբ, սկսած

1908 Հոկտ. 11ին Թիֆլիս եւ կը շարունակուի տակաւին: Խմբ. Հրատ. Ա. Գոշոյեան:

Գրու-Նիւ-Նիւ-Ե-Նիւ-Շարաթաթերթ պատկերազարդ, լոյս տեսած 1908 Ապրիլ 24 Թիֆլիս, գաղթած Մայիս 14 միայն երկու թիւ լոյս տեսաւ: Խմբ. Հրատ. Գրիգոր Բալասանեան: Կրական, գեղարուեստական թերթ:

Երկու, գաղտնի Տրատարակութիւն Գաշնակցականը՝ Վանի մէջ (խմբատեպ):

Զուգ Հարաթաթերթ, սկսած 1908 Հոկ. 12 Բագու: Կրական-գեղարուեստական եւ Բագուի Հայոց կուսուորական Միութեան օրգան: Թերթս դեռ կը շարունակուի: Խմբ. Հրատ. Կ. Խատիսեան:

Զուգ-Օրաթերթ, լոյս տեսած 1908 Յունիս 6 Թիֆլիս, շարունակութիւն "Վասիլ թերթի". գաշնակցական ուղղութեամբ եւ գաղթած նոյն տարին Սեպ. 4ին: Թիւք 1—50: Խմբ. Հրատ. Գեորգ Առաքէլեան:

Զի-Զ-Օրաթերթ, պատկերազարդ զաւեշաթերթ. սկսած է Տրատարակուի Կ. Պոլիս 1908 Յունիս 26ին, Խմբագրութեամբ Վահան Փափաղեանի եւ կը շարունակուի տակաւին:

Ժ-Նիւ-Օրաթերթ գրական. սկսած 1908 Հոկ. 28ին Կ. Պոլիս: Միտաք Գոշունեանի (Քասիմ) Խմբագրութեամբ կը շարունակուի օրաթերթ: Հատ լուրջ օրաթերթ մը կ'երեւայ:

Ժ-Ս Օրաթերթ, լոյս տեսաւ Աղքեսանդրապոլ 1907 Գեկ. 9 եւ կը շարունակուի տակաւին. սոցիալ-դեմոկրատ ուղղութեամբ: Խմբ. Հրատ. Յովակիմ Բագաղեանց:

Ժ-Ս Օրաթերթ, սկսած Թիֆլիս 1907 Մայիս 27, Իբր շարունակութիւն "Փայլակ" գաշնակցական ուղղութեամբ եւ գաղթած նոյն տարին Յունիս 23: Թիւք 1—23: Խմբ. Հրատ. Սաման Ղալաչեան:

Լ-Եր Հարաթաթերթ, լոյս տեսած 1908 Ապրիլ 27 Ատրախան. ազգային Ժողովրդական թերթ մըն է, որ կը շարունակուի տակաւին: Խմբ. Հրատ. Կարապետ Խաչատրեան:

Խոր-Զ Հարաթաթերթ Ժողովրդական, սկսած 1908 Փետր. 21 Թիֆլիս եւ գաղթած Հոկ. 26: Թիւք 26: Խմբ. Հրատ. Տէր Աստուծատրեան:

Խորի, շարունակութիւն "Ժար" սկսած նոյն ուղղութեամբ 1907 Յունիս 1 Թիֆլիս, գաղթած 1907 Օգոստոս 25, լոյս տեսած է

Միայն 1 — 44 թիւ: խմբ. Հրատ. Արշակ Մեհ-  
րաբեան:

Ծառիկ Զաւեշտամբերթ, սկսած է հրա-  
տարակուիլ Կ. Պոլիս 1908 Յուլիս 18 եւ առ-  
կաւին կը հրատարակուի: խմբ. Հրատ. Երուանդ  
Թաղայեան եւ Գրիգոր Թորոսեան:

Կալուշ Զաւեշտամբերթ պատկերազարդ,  
սկսած է 1908 Յուլիս 31 Կ. Պոլիս, շա-  
բաթը երեք անգամ լոյս կը տեսնէ: խմբ.  
Երուանդ Թաղայեան եւ Գրիգոր Թորոսեան:

Կալուշի վանի մէջ լոյս տեսած (խմորատիպ):  
Կալուշի Առտոր Օրամբերթ, իբր շարու-

նակութիւն «Արոր», սկսած նոյն ուղղութեամբ  
թիֆլիս 1907 Սեպ. 1, դադրած 1907  
Նոյեմ. 11: Լոյս տեսած է միայն 1 — 38 թիւ:  
խմբ. Հրատ. Նախ Տ. Նազարեան. թիւ 8էն  
սկսեալ Բագրատ Շահինեան:

Հոյ Բարիշ Ամսամբերթ, սկսած 1907  
Սեպ. 1 Պարիս, դադրած 1908 Փետր. 1ին (?):  
խմբ. Հրատ. Յ. Աստուրեան: Տնտեսական  
թերթ Պարիսի ազգայնաց համար (խմորատիպ):

Հոյսեօ, վանի մէջ լոյս կը տեսնէ:  
Հոյսեօի Հաբաթամբերթ, սկսած 1908

Ապրիլ 13 թիֆլիս եւ կը շարունակուի խմբա-  
գրութեամբ Գրիտ քՏ. Աղանեանցի. Հրատ.  
Օր. Ն. Աղանեանց: Գրական լուրջ թերթ մը:

Հոյսեօի Հաբաթամբերթ, սկսած 1908  
Սեպ. 26ին, ցայժմ լոյս տեսած է 3 թիւ, հայ-  
գաղ-յունարէն եւ առձկ. լեզուաւ. Կ. Պոլիս:  
Հիմնադիր-տնօրէնք Մ. Նեփոյս եւ Արամ Անտո-  
նեան: Երգիծարանական պատկերազարդ թերթ:  
Երգէն դադրած է:

Հոյսեօի Օրամբերթ, լոյս տեսած 1908  
Յուլիս 27 Երեւան. ի սկզբան շաբաթը երեք  
անգամ, ապա երկու անգամ: խմբ. Հրատ. Նախ  
Պողոս Կանդուղայեան. թիւ 3էն սկսեալ Ա.  
Տէր-Յարութեանց:

Մեր Չոյիշ Օրամբերթ, սկսած 1907  
Գեկու. 1, շաբաթը երեք անգամ լոյս տեսնել  
Նոր Նախիջեան, իբր գրական եւ յառաջագի-  
մական թերթ. կը շարունակուի տակաւին: խմբ.  
Հրատ. Յովհ. Մալխասեան:

Մոնիկ Երգիծարանական զաւեշտամբերթ,  
սկսած եւ դադրած 1907 Մարտ 9 թիֆլիս:  
Միայն 1 թիւ լոյս տեսած է: խմբ. Հրատ. Յ. Խո-  
ջամիր:

Մորիսի կիսամենայ հանդէս, գրական, ժո-  
ղովրդական թերթ, սկսած 1908 Մայիս 1  
Ազգեսանդրիս, դադրած Յուլիս 1: Հինգ թիւ

միայն լոյս տեսած է: Արեւիկե թուին արտաքին  
ալ փրկուելով՝ տեսարակի ձեռով լոյս տեսաւ:  
խմբ. Հրատ. Բարսեղ Շահագալ:

Յուշուտ, սկսած ի վան (խմորատիպ):  
Յուշուտի Երկշաբաթամբերթ, լոյս տեսած  
1907 Փետր. 16ին թիֆլիս, դադրեցաւ Յու-  
լիս 13: խմբ. Հրատ. Մարիամ Մեհրաբեան:  
Թատերական, գրական թերթ:

Նեմիշ Երկշաբաթ, Թուրքո-Տայ օրկան, սկսած  
1908 Սեպ. 20 Կ. Պոլիս, Առաջին թիւը միայն  
ծանօթ է մեզի: Հիմնադիրք Ա. Տ. Մ. եւ Հ. Ա.,  
Տէր եւ Տնօրէն Ա. Տ. Մատթէոսեան:

Նուր Արտ Օրամբերթ, շարունակութիւն  
«Կովկասի Առաւօտ», ին, սկսած 1907 Նոյ. 1ին.  
Թիֆլիս, նոյն ուղղութեամբ. դադրած նոյն տարին  
Նոյ. 8ին: Լոյս տեսած է 6 թիւ: խմբ. Հրատ.  
Տիկ. Զ. Մեհրաբեան:

Նուր Գողջ Ամսագիր, սկսած 1908 Ապրիլ-  
ին թիֆլիս: Ցայժմ չորս թիւ լոյս տեսած է:  
Հրատարակութիւն Կովկասի Հայոց դպրոցներու,  
ուսուցիչներու եւ վարժու հիներու միութեան:

Նուր Մեր Նուր. սկսած ի վան (խմորատիպ):  
Հոյիշ Օրամբերթ, լոյս տեսած 1907  
Թիֆլիս, եւ վեց թիւ հրատարակուեցէն ետքը  
դադրած է Հոկ. 6: խմբ. Հրատ. Ս. Յովհան-  
նիսեան:

Շիփի թիֆլիս (Չեմք ստացած):  
Պոյսեօի Օրամբերթ սկսած 1907 Յու-  
նուար 1. միայն 1 թիւ լոյս տեսած է թիֆլիս:  
խմբ. Հրատ. Երջոյս Վարդանեան: Հնչական  
թերթ:

Պոյսեօի Օրամբերթ. կը հրատարակուի  
Կ. Պոլիս:

Վոյի Օրամբերթ, շարունակութիւն «Նոր-  
Ալիքի» դաշնակցական ուղղութեամբ, սկսած  
1907 Նոյ. 20 թիֆլիս. լոյս տեսած է միայն  
թիւ 1 — 35: խմբ. Հրատ. Մ. Խոյզուգեան:  
Դադրած 1907 Գեկ. 30:

Փոյլի Օրամբերթ, սկսած 1907, Ապրիլ  
7ին, իբր շարունակութիւն «Յառաջ» թիֆլիս՝  
դադրած է նոյն տարին Մայիս 13ին: Ընդ առեւը  
26 թիւ լոյս տեսած է: խմբ. Հրատ. Մամիկոն  
Գեորգեան: Դաշնակցականաց օրգան:

Փնիկ Հաբաթամբերթ պատկերազարդ  
մանկական, սկսած 1907 Ապրիլ 5 թիֆլիս.  
դադրած նոյն տարին Ապրիլ 19: խմբ. Հրատ.  
Գ. Երիցեան:

Առոց վրայ կրնանք աւելցնել Կալկաթա  
հրատարակուող անգղերէն Armenia երկշա-

բաթաթերթը: Անշուշտ յիշուածներէն զստ ուրիշ թերթեր ալ ըլլա տեսած ըլլալու են, սակայն մեզի անձնաւթ ըլլալով կը ինչորեք յարգոյ բանասէրներէն, որ բարեհաճին խմբագրութեանս ծանուցանել զանոնք:

Ս. Պ. Ք.



2. ՀՈՅՐ ՄԵՐԸ ԺԵ. ԴԱՐՈՒ ՀՈՅ ԱՐԵՒԵԼԵՆՆ ՊԵՐՇԵՐՆԵՐԸ

Ծանօթ Հայագէտ Գր. Ն. Ֆինկի, "Wissenschaftliches Korrespondenzblatt der Philologie Novitates" ամսաթերթին 1906 Նոյ. Դեկտմ. (էջ 35—43) թուոյն մէջ "Die ostarmenischen Laute des 15. Jahrhunderts nach Transskriptionen in Hans Schiltbergers Reisebuch" վերնագրով յուրածը ուշագրութեան արժանի գտնելով՝ բովանդակութիւնը համառօտի յառաջ կը բերենք: Յովհ. Շիլտերբերգէր գերմանացին, ծն. դարուն արեւելք կը ճանապարհորդէ եւ 1396-էն մինչեւ 1427 Արեւելք մտնելով՝ կը գրէ իւր ճանապարհորդութիւնը եւ Արեւմտեայց Հայ լեզուի մասին գաղափար մը տալու համար իբրեւ նմոյշ յառաջ կը բերէ Tereki քով գտնուող Dschulad բաղաբնի մեջ, Հայկական ձայնաւորի ժամանակ բառ "Հայր մեր,ը եւ եօթ Հայերէն բառ լատինական տառերով: Զանապարհորդին գիրքը չորս ձեռագիր ունի. Տերունական աղօթքս միայն երկուքին մէջ կայ. այսինքն. Dona. 1. eschingerի եւ Heidelbergerի ձեռագրաց մէջ. իսկ բառերը նաեւ Nürnberg-er ամենաընտիր ձեռագրին մէջը: Բառերը Տեհեւեալներն են. Asswatz tog (D.ի եւ H. 2եռ.ը thog) u chu (D. եւ H. 2եռ. thu miegh (D. 2եռ.ը mieck, H. 2եռ.ը niechk) (Աստուած թողու քու մեղք). էջ 108 տող 1—5. Ogormia (Ողորմա) (H. 2եռ.ը ogornicka. D. 2եռ.ը agornika) էջ 108, տող 6—12: Kathages (կաթողիկոս) (D. եւ H. 2եռ.ը Kathagnes) եւ Takahawr (թագաւոր) (D. եւ H. 2եռ.ը takchauer): Իսկ "Հայր մեր"ն ալ յարդգս է լատինական եւ Հայկական տառերով.

Har myer ur ergink Հայր մեր որ յերկինք  
es; surp eytza annun եւ, ուրբ ցից անուն քո:  
chu; ka archawun chu; Գայ արբաւուն քո. եղիցի

jegetzy kam thu hyperginckoh yep ergory; hatz meyr anhabas tur myes eisor: yep theug (D. 2եռ.ը theug) meys perdanatz hentz myengloch (H. 2եռ.ը myenglich) theugunch meyrokeh perdanatz, yep my theug myes y phwerczuchin (H. 2եռ.ը phwetzuchin); haba prige (D. 2եռ.ը bryge) myes y tzscheren (D. 2եռ.ը czscheren). Amen.

Ֆինկ կը գրէ թէ "Հայր մեր, ին հրատարակութեան ժամանակ, ՂԷՆՈՆ ՄԵՐԾԱՓՅԵԱՆ անուամբ հայու մը ձեռնառութեանը դիմուած է, որ աղօթքին մէջ սրբագրութիւններ կատարած է, սակայն ինքը անոր սրբագրութիւններն ուղիղ չէ համարիր բայ ի thu բառէն զոր chu ուղղած է: Նոյնպէս դիտել կու տայ որ Շիլտերբերգէրի "Հայր մեր,ը ոչ հին Ս. Գրոց թարգմանութեան հետ բոլորովին նոյն է եւ ոչ ալ արդի ժամանակին Տերունական աղօթքին հետ կը համաձայնի, եւ թէ զարմանալի բան կը համարի "Փառաբանութեան," (Doxologie) (Ջի քո է արբայութիւն են) մասին գուրս թողուին, ինչպէս նաեւ ժողովրդական արտասանութիւնն եւ բառերուն ձեւերը: Ըստ այսմ կը կատարի որ չըլլայ թէ Տերունական աղօթքս սուրբութիւններն, Ս. Գրոց թարգմանութեան առաւել եւս մերձ ըլլան, լեզուի ոճն եւ մանաւանդ "Փառաբանութեան," գուրս թողուիլը ժ.Գ. գարու արեւելք հաստատուած Գովնիկիեան Միաբանող Եղբարք մէկ քաջագործութիւնն ըլլայ: Եթէ Ֆինկի դիտութիւնն ստոյգ է, յայտնի է որ Աղօթքս, Արեւելեայց համար, իբրեւ նմոյշ ծն. գարու արեւելեան գաւառաբարբառոյն՝ նշանակութեան զուրկ կ'ըլլայ: Ֆինկ, ամբողջ բնագրին վրայ գեռ հետեւեալ դիտողութիւններն կ'ընէ. նախ՝ յայտնի գրչի սխալ կը համարի "եղիցին կամքէն" ետքը եկած thu, perdanatz եւ meyrokeh բառերը եւ առաջինը՝ chu (քո) երկրորդը perdkch (պարտք) եւ երրորդը՝ meyrotsz (մերք) կը սրբագրէ: Հետեւեալ սխալներն շեշտելէն ետք կ'անցնի, Տերունական աղօթքին ամէն մէկ բառին վրայ եւս համեմատական լեզուագիտական օրինօք դիտողութիւններ ընելով, մեկնելու կամ արգարացընելու համար աղօթքին մէջ դիտուած ծն. գարու գաւառաբար-